

Հանձարեներու, Մուսաներու ճետերուն  
Պինդ .շղթաները զերութեան խորտակել:  
Յետին ողջոյն Սուրբ Դազարու նա կու տար.  
Ռազմի դաշտին տեսիլը զինքն էր դիւթած,  
Դիւցազնի մահ՝ հոն լոկ կրնար ձեռք ձգել:  
Պատրաստ էր նաև առազաստով ուռուցիկ.  
Կը շըւէր Լորտն յուզումներով, յուշերով...  
Վերջին հայեացը մ'ալ ձըգեց նա, ու գոչեց.  
« Խաղաղութեանն այն՝ զոր հոգիս ըմբոշնեց  
Չընաշխարհիկ այս կղզեկին անկեան մչջ՝  
Վըկայ, քարոզ թող ըլլայ սուրբ Ճիթենին  
Ու հովանի ընէ այն քայլ մը հողին  
Բզմայլումիս յաւերժական յիշատակ »:  
Բսաւ, գնաց ու մեկնեցաւ նա անդարձ...

Ու դար մ'անցաւ, հոս կը հսկեն ձիթենիք.  
Խաղաղութեան սօսաւինով կը նուազեն  
Մեծ կղզիէն հոս ուխտաւոր այցելուին՝  
Անմահ Լորտին երգերն, յուշերն ու խոհեր.

Հ. Եղիս Փէտանես

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

Առաքելոց վաճրի Կովկը - Պատմեց Զօր. Ամ-  
դրամիկ. Գրի առաւ Լ. Կ. Լիւլէմեամ. -  
տպ. «Պայքար»ի Պութոն - 1924.

Վիպական արկածներու հոգեքրգիր հրապոյըն  
ունի այս 79 Էջոց գրոյքը. շատ պարզ է ոճը,  
զրեթէ անմշակ: Օնախի առջն պատմուածք է,  
ուր ոգեւրսած զինուորը իրենց քաջութեն-  
ները կը պատմէ հայրենասէրի հպարտութեամբ: Այդ  
էջերուն մէջ կուսակցական ոգւոյ մը ոչ  
խրոխանքը կայ և ոչ գիտումնաւոր նպատակ:

Սպիտակ էջերուն մէջ ցանուած է հայ ցեղի  
հարազատ որդիներու վարդարոյր արիւնը, արդար  
վրէմի սուրբ կրտսէ: Էջեր կան որ հայրենասիրի  
մը աշքերէն չերմ աշտոնք կը իւլեն, իրենց  
գրաւիչ գեպքին համար, մեռող քաշերու  
զուարթ անձնագոյնութեան համար:

Հոն համառուակի նկարագրուած է վանքը,  
անոր բազմազարեան ինչպէ՞ որ անսասան կը

հսկէ քաշերու խումբին վրայ սուրի և հուրի  
դէմ:

Զօր. Անդրամիկի գերը զին և անխոռվ առիմծի  
մը կերպարանին ունի, իւր քաջութեամբ և հան-  
ճառափ ամէն կտանք սարդոստայնի պէս կը կորէ  
կ'անցնի:

Կիսարի հոգուով մեծցած ճշմարիտ գօրավարն  
է, որ կը բաժնէ իւր զինակիցներուն հետ վը-  
տանգն ու քաջութիւնը, ման ու յաղթանակը: Ան  
զինանձն է իւր ուաքք խոնարհող ոստիին հան-  
դէպ: շանթ մը դիմազգարարողն դէմ:

Թող մայքեր պատմեն իրենց զաւակներուն  
այդ նուիրական կոփւը, հայրենիքի և ընտանիքի  
պատիւն ու սեմը արթնցնելու համար: Եթէ  
այդ դիւցազներու կուրծքերը դեռ չեն պասկուած  
ոսկի և արարթ մետալներով, բայց Մասնաց  
գրաբանի արշալյոս միշտ պիտի գայ թարմ  
համբոր տալու անոնց կարմրած սուրին:

Հայրենիքը եւ շատ կարու է դիւցազներու  
և Անդրամիկի. զին մեր նուիրական ուխտը չէ  
կատարուած. ըլլայ գալնակցական ըլլայ Պու-  
շեիկ, պէսօք է հոն հաւաքուինք և մեր օճախը

մենք վառենք: — Ո՞վ ըսթերցող, եթէ յունիս Հայաստանի սէրը՝ մի կարգար այս գրքոյկը, քեզ համար խենդ դիւցազներու վէպ է:

ժողովուրդի զաւակի մը յիշատակթերը. զիրց.

Գր. Մխալեաթ. — տպ. «Պայքար» ի Պոսթօթ 1924.

Ան նորակերպ գրութիւն մը, որ իր վիպական բնոյթով եկած է մասնաւորապէս պահապիսութեան մէջ զտնուոր հայերու օրախն մէջ մանկութեան անոյշ յիշատակներ արթնենել:

Բայց թէ ո՞ր անդիք, ո՞ր քարաքի սովորութեան վրայ կը խօսի հանելակի տակ է:

Քիչ թէ շատ կը հանկցուի, որ Ներկինակի մանկութեան տպաւորութիւններն են, մասնաւորապէս Մարտաւանի և Խօմիսի շրջանակներու մէջ:

Մանրամասն է գրութիւնը և քիչ մը շատ երկարած. եթէ ոճի և գարձուածքի բնական և հաճելի սահունութիւն չունենար՝ ընթերցումը տաղուակի պիտի ըլլար:

Կը մտնես անձայր զաշտի մը մէջ, ուր գիւղ մը կամ հանգրուան մը չես զտներ որ աշքերգ հանգեցնեն. այնքան երկար են բաժանութերը, բայց լցուն է զոյնզոյն ճաղկիներով:

Լայ թափանցան է գրութեան մէջի գերասաններուն հոգւոյն, մասնաւորապէս ստորին դասակարգի ժողովրդեան կիսաստուեր կեանքին մէջ:

Ազգագրական ճիզի հետեւող մը պիտի ուզէք լայնօրէն օգտուիլ և շատ սուեալներ քաղել, եթէ Պ. Մխալեան խնայած ըլլար սովորութեանց ո՞ր անդերու վերաբերման զադոնիքը լուծելը:

Բովանդակապէս կը պատկանի Փոքր Ասոյ հայութեան. մասնաւորապէս ուժ կու տայ գիւղ զերու կամ արևելան քաղաքներու մէջ ժողովրդականացած այս ծերունի հրաշալի միջարներուն՝ որոնք իրենց առանձնայատուկ շնորհքներով պատիկ աշխարհ մը ստեղծած են իրենց շուրջը:

Եւ արդարի հեղինակը շատ լաւ յաջողած է անոնց պատկերացման մէջ, ցոլացնելով ինչ որ այդ համաստ և զուարթ ծերունիներուն մէջ իր ձգիչ կայ:

Բնականօրէն կը պատկերանան ընտանեկան անոյշ յարաբերութիւնները, հարևանի կեանքը, հայութեան զուարթ և ընկերաքան երեթմի

կեանքը, ուր առաւելապէս գուրս կը ցատկեցնէ համեստ և առաքինի գաւառացիին վեհանձն և ազնիւ հոգին:

Այդ պարզ և համելի երջանկութեան կու զան կը խառնուին զարգացման կեղծ դիմակով ըլլապարուած նիհար և գունատ պատուելիններ, հայութեան պարզութիւնը պղտորելու համար, ինչպէս պղտոր ջուրը կը խառնուի զիստ առուակին:

Աշխարհաբար աւետարան մը կայ թեկրուն տակ. խոհուն և լուրջ կերպարանին տինին. միշտ երկնային յափշտակութեանց մէջ. իրենց հոգեւ շունչ խօսքերով կու զան հեթանու հայերը զարձնելու, և հնա է որ կը սեսնենք հրաշէկ ճաղատներ պարերու տակ, կրպակներու, գինեւ տուններու մէջ, փողոցի Վրայ, կը վճին, կը բաղին, և երկուքն ալ յաման կը մնան իրենց դերին մէջ, պատուելին կը թօթափէ կօչկի փոշին, ցաւելով որ Լուսաւորչի որդիները մուլորութեան ծոցէն գորս չի կրնար թաշէլ ի լոյս Լուսաբիր! :

Մեր պատմութեան մէջ այսպիսի եզական տեսարաններ հրաշալիօրէն նկարագրած է Պ. Մխալեան, ընթերցողին ծիծակ և զուարձութեան էնչը բանալով. ինչ ինչ բացատրութեանց մէջ նմանած է Պարոնեանի ոճերուն, մանաւանդ աղալածութեանց մէջ:

Փէ՛ սորգենելու և թէ գուարճացնելու յատուկ շնորհն ունի. կը սորվինք տանց յոգինելու, կը կարդանք առանց անդրադառնալու, վասն զի ոճը և բացատրութիւնները շատ բնական և պարզ են՝ բայց մշակուած լեզուով:

Լիովին կը բաղանք որ այս գրքոյկը հասնի հեղինակին դրած նպատակին, վառ պահելով պանդուխտ հայերու մէջ հայրենիքի յարկին քաջցր յիշատակները, միանգամայն քաշալեր ըլլապայլ հեղինակին՝ նորանոր ազգօգուտ լուրջ նիւթեր հրապարակ բերելու:

Հ. Վ. ՑՈՎԱԱՆԾՍԱԱՆ

Մարդկանց 10էտ 7իմ մէկ աշբը գօրաւոր է միւսը տկար. և 15էտ մէկ նոգույ հազիւ երկու աշքերը նման են: Զայմի նուրբ թըլլթումները մէկ ակամջով լաւագոյն կը լուսիմ: Եղութեմները հաւասար արագութեամբ չեն մեծաբար. ամենէմ աւելի՝ միշամատիմը կը մեծայ. ամենէմ նուազ՝ բութ մատիմը: 100էտ 54իմ ծախ ոտքը՝ միշտ աչէն քիչ մը կարմ է: